

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆԱ Ն Յ Ո Ւ Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Այս վիհին մէջ ահաւոր,
Ուր մեեմ ինկած եմ հիմա,
Ուր մեր հոգին վիրաւոր,
Խանձողն ինչպէս, կը մըխայ...

Այս վիհին մէջ խոր ու գէշ,
Ոչ իսկ յոյսի նառագայթ.
Կը խարխաբենի մութին մէջ,
Կը զարմըլինի պատէ-պատ

Ու չենք գրեցնէր ոչ մի էջ...
Չի հասնիր մեզ ոչ մէկ ձեռք,
Որ անդունդէն այս խաւար
Մեզ դուրս քաշէ լոյս աշխարհ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Կ Ե Ա Ն Ք Ի Ն

Վաղամեակի բարեկամիս
Յարութիւն Քաջախեանի
յ յշատեղին

Կը խուսափիս կեանք ինձմէ, կը խուսափիս օրէ օր,
Ու կը նայիմ ետեւէդ հիմա խաբուած, վիրաւոր,
Բայց կը կառչիմ սակաւին խոսուածներուն քու աղուոր:

Խոսուածներուդ որ գիտեմ պիտի մընան անկասար,
Գիտեմ թէն, չեմ ուզեր բայց ինքզինիս հաւասար,
Մինչեւ լընես զիս ընդմիջ ափերուն վրայ այս օսար:

Լընէս... սակայն ո՞վ պիտի իմ տեղերով գալարի,
Յայնժամ իմ տեղս ո՞վ պիտի խոկա՞յ, թախծի՞, ըզմայլի՞,
Սիրէ ըզեզ այսքան խոր, ա՞յլ երազով մը այրի:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ